

ՕՐՈՒԱՆ ԳԻՐՔԵՐ - ԳՐԱԿՈՍՏԱԿԱՆՆԵՐ
LES LIVRES DU JOUR - RECENSIONS

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՅՈՒՍՏԻՆԻԱՆՈՍԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

Հեղինակ՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՅ

«Հայաստան» հրատարակչ., Երևան, 1987, էջ 639:

Ոռուսերէն բնագրի հրատարակութենէն գրեթէ ութսուն տարի ետք, Նիկողայոս Ադոնյցի դարագլուխ բացող սոյն աշխատութիւնը՝ «Հայաստանը Յուստինիանոսի դարաշրջանում», կը վերադառնայ իր լեզուական «տարագրութենէն»։

Հարկ է ընդունիլ, որ պայմաններու բերումով, Ադոնյցի գրիչը աւելի բեղուն եղաւ օտարալեզու հայագիտութեան մէջ։ Եւ ասիկա իր խիստ դրական կողմը ունեցաւ։ Արդարեւ, մինչեւ Սիրարփի Տէր Ներսէսեանի երեւումը, կրնանք անվարան ըսել, թէ Ադոնյ օտարալեզու միակ հայ գիտնականն էր, որ իր մակարդակով կը դասուէր միջազգային ամենաբարձր ոլորտներու մէջ։ Ի հարկէ, հայագիտութեան հսկաներէն մէկ քանին - Աճառեան, Արեղեան, Մանանդեան, Գարեգին Կթղ. Յովսէփեանց, եւ այլք - օտար լեզուներով տուած էին ծանրակշիռ աշխատութիւններ, բայց անոնք հիմնական մասը չին իրենց վաստակին - սովորաբար՝ աւարտածառերու առանձին հրատարակութիւններ - , որով Ադոնյ եղակի տեղ մը գրաւեց։

Բացի «Մեսրոպ Մաշտոցը ըստ օտար աղքիւրների» (Վիեննա, 1925), որ «Հանդէս Ամսօրեայ»ի յօդուածաշարքին առանձին հրատարակութիւնն է, Ադոնյ իր միւս բոլոր գիրքերը ոռուսերէն, ֆրանսերէն կամ անգլերէն լեզուներով գրեց։ Իր անունը նուիրագործող երկերը, ուրեմն, գուրս կը մնային հայ ընթերցողի տեսադաշտէն։

Առաջին անգամը չէ, սակայն, որ 1908ին լոյս տեսած իր մագիստրոսական աւարտածառը կ'արժանանայ հայերէն հրատարակութիւնան։ 1949ին, Պէյրութի մէջ լոյս տեսած է «Հայ նախարարութիւնների ծագումը» հատորը, որ ստուարածաւալ ուսումնասիրութեան երրորդ մասին ամփոփումն է (թարգմ. Գառնիկ Գիւղալեան)։ Այս լոյ-

սին տակ, միայնմասսամբ ճիշտ է ներկայ հրատարակութեան յանձնաւրարկանի այն ազգարարութիւնը, թէ «անուանի գիտնականի այս աշխատութիւնը առաջին անգամ է հրատարակւում հայերէն»:

Ուշացած վերադարձ մը՝ ժամանակագրական առումով: Մէկ կողմէ, կը պարզուի, որ թարգմանութիւնը կատարած է Ա. Թ. Խոնդկարեան. զայն լրացուցած, խմբագրած ու համեմատած է Ե. Հ. Խոնդկարեան (հաւանաբար՝ ազգական մը): Թէեւ յաւելեալ մանրամասնութիւններ չկան, գիտենք, որ Արշամ Խոնդկարեան կազմած է Աղոնցի հայերէն յօդուածներու ժողովածուն՝ «Պատմական ուսումնասիրութիւններ» (Փարիզ, 1948), ուստի, ենթադրելի է, որ միեւնոյն ըրբանին ձեռնարկած ըլլայ հատորի թարգմանութեան*: Միւս կողմէ, հատորս հրատարակութեան յանձնուած է 1979ին, ու լոյս աշխարհ ելած՝ ուժ տարի ետք: Կը տեսնենք, որ ուշացած վերադարձի բանձեւումը կ'արդարանայ կրկնակ պատճառներով:

Ի հարկէ, հայրենի ընթերցողը կրնար օգտագործել կարէն իւղպաշեանի ուսուերէն վերահրատարակութիւնը (Երեւան, 1971), ըստ փիւռքահայը՝ անգլերէն թարգմանութիւնը, զոր լրացուցիչ ծանօթագրութիւններով կատարած է Նիհան Կարսոյեան (Լիզպոն, 1970): Յամենայն դէպս, ներկայ հրատարակութիւնը անհրաժեշտութիւն մըն էր, Աղոնցի վաստակը հայ ընթերցողին (որ պարտաւոր չէ ուսուերէն կամ անգլերէն իմանալ) առաւել եւս պարզելու համար, մանաւանդ՝ պատկառելի 30.000ի տպաքանակով:

Նոյնքան կարեւորութիւն ունի այլ հարց մը, որ թէեւ հետազոտական աշխատանքի հետ աղերս չունի, սակայն հիմնական է ազգային առողջ գաստիարակութեան տեսակիտէն. Աղոնցի եւ ուրիշ լուրջ հեղինակներու բերած նորութիւնները ամուր կերպով ներմուծել Հայոց պատմութեան ուսուցման համակարգին մէջ, նաև՝ ազգային ենթագիտակցութեան մէջ, քանի որ մինչեւ օրս, պատմութիւն եւ առասպել չսահմանազատելու հակումը կը շարունակէ աւերներ գործել:

Վերջապէս, ընդգծելի է Աղոնցի գերը գարասկիզբի (եւ ո՛չ միայն դարասկիզբի) հայագիտական աւանդները զօրեղ հիմներու վրայ խարսխելու գործին մէջ: Տեղին է Յակոր Օշականի անդրադարձը.

*) Այսն գրախօսականը աւարտած էինք արդէն, երբ մեր ձեռքը անցաւ (ի դէպ՝ մէկ տարուան ուշացումով) «Գրական Թերթի» 15 Դեկտեմբեր 1989ի համարը, ուր Պիոն Յակորեան յօդուած մը ստորագրած էր բանաստեղծ ու թարգմանչ Արշամի Խոնդկաջ բեանի (1889-1957) ծննդեան 100ամեակն առիթով: Ո՞վ էր, ուրիմին, Աղոնցի գիրքին թարգմանիչը: Բարեկախտարար, Հայկ Խաչատրեանի «Գրական տեղեկատու»ն (Երեւան, 1986) յիշատակած է Արշամի Խոնդկարեանի հայրանունը՝ Աւագ, որով շփոթը փարաստեցաւ: Սակայն, այս ու նման դէպէր մեզ կը մղեն Հայաստանի պատկան մարմնները յօդորելու, որ ընդհանրացնեն մարդոց յիշատակումը անուն-մականունով, ի պէսս զարգացելոց եւ ոչ զարգացելոց:

«Անոնք մեր անցեալին վրայ մեր հաւատքը աստիճան մըն ալ ջանացին ամրապնդել, զայն տեսնելու, հասկնալու արարքը փոխակերպելով մեր օրերու զննական մեթոսներու գործադրումին։ Մեր անցեալը որքան իրաւ հասկնայինք, տեսնէինք, այնքան մեր ներկան կը պակ-սէր իր նսեմանքէն» (Արքեւիահայ բանախրութիւնը եւ Էշմիածին, Անթիլիաս, 1948, 13)։

Աւելորդ կը նկատենք առանձնապէս գրախօսել Աղոնցի մենագրութիւնը։ Ինչպէս գիտել կու տայ ակադ. Գագիկ Սարգսեան իր ստորագրած վերջարանին մէջ, «Համաշխարհային պատմագիտութեան մէջ քիչ հետազոտութիւններ կան, որ այսպիսի քննութիւն են բռնել. պատմական հետազոտութիւնները մեծ մասամբ սակաւակեաց են» (էջ 550)։

Ամէն պարագայի, վերջարանի փոխարէն կամ անոր կից, նպատակայրմար եղած կ'ըլլար հատորին ծանօթագրումը, որպէսզի ընթերցողը կարողանար աւելի մանրամասնորէն տեղեկանալ քննորոշութիւնը կատարուած յառաջդիմութեան, յար եւ նման էլուզ հարցերուն մէջ կատարուած յառաջդիմութեան, յար եւ նման էլուզ երկերու ժողովածուին առիթով կիրարկուած սկզբունքին։ Բաւարար չէ այս ուղղութեամբ յղում կատարել զէպի «Հայ ժողովրդի պատմութիւն» ակագեմական ութհատորեակի առաջին հատորը, քանի որ անցած են 16 տարիներ, որոնք հայագիտական բուռն զարգացման շրջան եղած են, յատկապէս Արեւմուտքի մէջ, եւ մանաւանդ տուեալ ինդիրներու կապակցութեամբ։ Այսու ամենայնիւ, Գ. Սարգսեանի վերջարանը ուշագրաւ է իր համապարփակ մօտեցումով։

Մեծապէս գնահատելի է վերլուծական բազմաթիւ ցանկերու կազմութիւնը, որ ընթերցողին կը խնայէ տաղտկալի աշխատանք մը, յատկապէս եթէ նկատի առնենք որ ո՛չ գիրքին խորագիրը եւ ոչ ալ բովանդակութեան ցանկը լիովին չեն պարզեր անոր էջերուն մէջ թաքուն հարստութիւնը։ Նոյնքան կարեւոր է քարտէսներու հրատարակութիւնը։

Ողջունելով մեծ գիտնականի այս թանկագին աշխատութեան հայերէն հրատարակութիւնը, կը մաղթենք, որ շարունակուի հայագիտական օտարալեզու ժառանգութեան ներհոսքը մեր իրականութեան մէջ եւ, զուգահեռաբար, անոր մտածումը՝ ի խնդիր ինքնաճանաչ-ման։

Վ.Ա.ՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ